

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ՈՎ Է ՍԱՏԱՆԱՆ

Մատթէսոփ Աւետարանին մէջ կը կարգանք թէ Պետրոս, Քրիստոսի Ասուածոյ որդիութեան հանգամանքը յախուռն կերպով խոստավանելէ քիչ Ետք՝ «Ետիս զնա, սատանայ» խարանող յանդիմանութիւնը կը լոէ Ասուածու ծորդիէն :

Արդ, ինչպէ՞ս կ'ըլլայ որ նոյն այդ առաքեալը, որուն արքայութեան բանալիները յանձնելու խոստումը ըրած էր Յիսուս, քիչ յետոյ կ'ընդունէր այդպիսի ծանր որակում մը, որ մարդկային իմացաղութեամբ խոսցումն է Երկրիս վրայ գոյութիւն ունեցող բոլոր շարիքներուն, ուրիշ խօսքով՝ մարմ-նացումն է Զարին :

Նախ պէտք է ի մտի ունենայ թէ Քրիստոս սոսկական անհատ մը չէ, որպէսզի չափազանցութիւն մը նկատէինք իր արտայարութիւնը : Մարդիկ առ հասարակ հակամէտ են բարկութեան կամ դերադրզութեան պահուն պատշաճութեան սահմանները զլել անցնելու, չափազանցութեան մէջ իյնայու և անձիշդ ու անարդար որակումներ բնելու իրենց ընդդիմափոսին : Նոյնը կարելի չէ բույլ Քրիստոսի համար, քանի որ ան նոյն առեն թէ՛ Ասուած կը եւ թէ՛ մարդ : Աւընմն Պետրոս խօսպէս արժանի՞ էր ծանր այդ որակումին, իր այդ պարզ արտայարութեան համար : Բայց ի՞նչ, կը Պետրոսի արտայարու-թեան միտք բանին, ու ի՞նչ է սատանան :

Անտարակոյս որ Պետրոսի արտայարութիւնը կը բիշէր բարի արա-մադրութենէ մը : ԱՅ չէր ուզեր որ իր պաշտած ու դաւանած վարդապէտը հանդիպէր որեւէ վտանգի կամ դժուարութեան : Պոռոս ու մեծխօսիկ, ան չէր կրնար մեալ անտարբեր երը Տէրը կը խօսէր այն բոլոր շարչարանքներուն մա-սին՝ որոնց սահմանուած էր ենթարկուելու, մարդկային աղդի միրկութեան համար : Բայց ահա ձիշդ Հոս է Պետրոսի յանցանքին մեծութիւնը : Ասուածա-յին անօրինութեանց միջամտել, գերադոյն խմասութեամբ նախասահման-ուած զէպէրու ընթացքէն դժողոհիկ՝ մեղք մըն է անտարակոյս :

Պատասխաննելով վերոյիշեալ հարցումներէն առաջինին, անուղղակի կերպով արդէն պատասխանած եղանք երկրորդին : Սատանան: Տիրոջ կամ քին ենթարկուիլ չուղղող, Անոր անօրինածին ու կարգադրածին դէմ ըմբռուացող անհատն է :

Տէրը դիտէր Պետրոսի բարեմտութիւնը, վստահ էր իր հանդէս անոր ունեցած անսակարկ սէրն էր պատճառ՝ յախուռն իր այդ յարտարարութեան : Տէրը իր այդ որակումով սատանաներու — շարագործներու — կարգին ինցնել չէր միտք իր աշակերտներու խումբին էն երէց ու կարկառուն անզամը : Տէ-րը Եթէ սատանայ կոչեց Պետրոսը, անոր բոլքական անխորհուրդ խօսքին հա-մար էր միայն : Աւ նաև հասկցնելու համար թէ ի զին ամէն դժուարութեան հարկ է համակերպիլ ասուածային անօրինութեանց ու անիմաստ միջամտու-թիւններով չփորձել հակառակիլ անոնց բարերար ընթացքին :

Աստանաները նախապէս հրեշտակներ էին : Եթէ անոնք այդ առանձ-  
նաշնորհէն զրկուելով անդունդ գլորեցան՝ պատճառը անոնց անհնարանդ ու-  
րմբուստ կեցուածքն էր հանդէպ Աստուծոյ կամքին :

ՄԵՆՔ ալ Պետքոսի զիրքին մէջ կը դնենք մէկը անձերը և Տիրոջ կողմէ «սատանայ» որպակումին կ'արժ անանանք ամէջն անդամ որ կ'անուեսնք իր պատուիրանները և կամ կ'ընդդդիմանանք զիրագոյն իմաստութեամբ տնօրինուած իր կարգադրութիւններուն :

Սատանան իր ընկերը մոլորեցնող, անոր բարեմտութիւնը շահագործող, անոր մաքուր ու ազնիւ մտածումները պղտորող անհատն է : Իր զաւակը Աստուծոյ սիրովն ու չնորհքովը մեծցնելու փոխարէն՝ իր կեանքի ընթացքով շար օրինակ հանդիսացող ու զայն անուղղայ ու ամրարիշտ կենցաղի մը առաջնորդող ծնողքն է : Իր խնամքին յանձնուած աշակերտներուն մատղաշ ու զեղները անկլոն ու սկեպտիկ գաղափարաբանութեամբ թունաւորող ուսուցիչը կամ դասախոսն է : Իր մեծերուն հնագանդիլ չուզող, ամէն առթիւ իր կամքը պարտադրել ուզող, հետ ու խարզաւանող պաշտօնեան է : Իր յաճախորդներուն միամտութիւնն ու անզիտութիւնը շահագործող խարդախ ու կեղծապարիշտ վաճառականն է :

Եւ արդէն իւրաքանչիւր անհատ բանիւ եւ զործով ամէն օր Եւ ամէն առեղ կամ Քրիստոսն է որ կը ներկայացնէ եւ կամ սատանան : Պարզ խօսելով , կը ընէ այն՝ ինչ որ պիտի ընէր Քրիստոս եթէ իր տեղը եղած ըլլար , եւ կամ սատանան :

կ'արժէ ուրեմն որ ամէն ժամանակ և ժանաւանդ մէր դժուարութեան պարագաներուն հարց տանք մէնք մէզի թէ ի՞նչ պիտի ըլլար Քրիստոսի կեցւածքը նմանօրինակ առիթներով։ Առոր պատասխանը գտնել գժուար չէ իւրաքանչիւր զիտակից անհատի համար, եթէ իր բանականութիւնը կւետարանի լոյսով լուսաւորելու իմաստութիւնն ունի։

Գիրք Ա. Ճիշխակեան